

առ յապայն, և ոչ իւկը իրօք ի գործ գունել, այլ զամենայն անդրէն յառաջին կարգն հաստատել հրամայեմք. այլ և ի բովանդակ սահմանս պատրիարքութեան Անտիռայ զգովեի սովորութիւնն ի նախնեաց յառաջ եկեալ, ժումկալելոյ յիրացանչիր չորեքշարաթի և ուրբաթու տարւոյն ի ձկանց, որ և յայլ սահմանակից ժողովրդոց նոյնոյ յունական ծիսի անվրէպ պահի, նոյնօրինակ պահել հրամայեմք»: Ապա զժպատեհ իմն է ասել, թէ յիրափ է շնորհել զտօրինութմ, կամ մանաւանդ զընդհանրական հրաման տնօրինելոյ. իրը զի տեսեալ արեելեայց, թէ լատինը ուտեն ձուկն ի ժամանակս պահոց, յայսմանէ և ինքեանը յորդորին՝ «չ արհամարհանօց ինչ, այլ ի տկարութենէ քնութեան յաղթեալը՝ ուտել ծուկն յաւուրս պահոց: Զի այլու ձեռնարկութեամբ՝ եթէ արժէր ինչ, նախ առաջին ամենայն իրօք մտանէր խանգարութիւն ծիսից. և երկրորդ եթէ ունէր այդ զտեղի, ապա և լատինը տեսեալ թէ յոյնք սեպհական իմն օրէնս ունին, որ ոչ թողացուցանի լատինացոց, այլ մանաւանդ արգելեալ է նոցա, կարէին տնօրինութմ խնդրել, զի և ինքեանց օրէն իցէ առնել զոր ինչ տեսանեն յոնաց առնել, ասելով թէ ընդունին զծէն լատինական. բայց առ տկա-

րութեան բնութեան ոչ կարեն պահել զայն ընդերկար: Այս բանց են՝ զոր ձեռն ար կար մեկնել յայսմ մերում հանրական թղթի, ոչ միայն ի յայտ առնել զիւմուն, յորս հաստատին պատասխանատութիւնը եղեալը առ միսոնարն, որ զնախագրեալ խնդիրն առաջարկեաց, այլ և զի ամեննեցուն ծանիցի ցաղցրութիւնն, որով աթոռն առաքելեական խանդաղատեալ գիրկս արկանէ զարկելեան ուղղափառոր, ի պատուիրել իւրում, զի ամեննեին պահեցին հին ծէսը նոցա, որը ոչ ուղղափառ կրօնի՝ և ոչ համեստութեան են հակառակը. և ոչ ի հերձուածողաց յուղղափառ միութիւն դարձելոց պահանջէ, զի զիւրեանց ծէս թողցնեն, այլ զի ի հերձուածոց միայն ի բաց կացցեն և խորշեցին. մեծապէս տենչացեալ, զի զանազան ազգը նոցա պահեցին, և ոչ թէ եղծցին. և (ի համառօտ բովանդակեալ) զի ամեննեցին ուղղափառը իցեն, և ոչ թէ լատինը լինիցին: Ապա զթուղթ մեր զայս յաւարտ հասուցեալ, ամենայնի որոց ընթեռնուցունն զսա՝ շնորհեմք զառաքելական օրհնութիւն:

Տուալ ի Հռովմ, առ Աւագ սուրբ Աստուածնին ի 26 յուլիսի, յամին 1705. ի հնգետասաներորդ ամի ցահանայապետութեան մերոյ:

Վ. Ե Բ Զ

ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

Մ'եր նախնիք մեզի փոխանցեցին մատենագրութիւն մը, ոսկեղարու հայերէն մը, եկեղեցական գրքերու հարուստ թարգմանութիւններ, և հայ շէնքերու աւերակներ ու զրչագիր մատեններու մէջ պահուած շէնշող պատկերներ, զարդեր:

Հնին մեզի անցան այդ մոքի գեղեցկութիւնները, որոնք մերն ըլլալով, աւելի յատուկ գուրգուրանքով մեր սիրտը անոնց հետ կը կապուի:

Համակրութիւնը հրաշալի գեր մը կը կատարէ զգացմունցի դատութեան վրայ, կը կարդանը զանազան վէափեր, ու երբ վիպագիրը

իմութիւն մը նկարագրէ, չափով մը կը զգացուինք, սակայն երբ այդ խժութիւնը կատարուած է մեր ցեղին վրայ, այն ատեն մեր զգացմունքի լարերն անսահմանօրէն կը թրթոան ու յուզումներու չափ չկայ այլեւ:

Զգացմունքը աւելի ուժգնորէն կ'ըլլայ, երբ ոչ միայն մտքով և աշքով, այլ և շօշափելով կ'ուզենք կրել համակրանքը սիրուած առարկային: Ո՞վ կրնայ մոռնալ ծնողական շրթունքի փայփայանքը, երբ մանուկին այտերը մօր առաջին համբոյրով կը տաքնան: Ահա այդ պահուն ծնողական սէրը ելեկտրական հոսանքի պէս փոխադարձաբար իրարու կը փոխանցի:

Շօշափումը հոգեկան զգացմունքին կենդանութիւն կու տայ, կը տեսնենք Այսակովսկիի « Արարատ » երփնագեղ նկարը և կը սիրենք զանի, բայց երբ բազդ ունենալով այդ նուիրական սարին ստորոտը կեցած կը շօշափենք կը համբուրենք անոր կողերը, կարելի՞ է այն պահուն նկարագրել մեր ներքին յուզումներու հրաշալի տպաւրութիւնները:

Այս յուզումները գեղեցիկ են, զմայլելի, անզուգական, սիրուիլ: Այդ յուզումները անուշ հրճուանքով կ'արտայայտուին, ամրողութիւն ներդաշնակութիւն են մեզի համար, և ուր կայ ներդաշնակութիւն, հոն հայ գեղեցկութիւն: Հին իմաստասէրները շատ իրաւամբ գեղեցիկը կը գտնէին ներդաշնակութեան մէջ:

Գեղեցիկ յուզումներ՝ հաւասարացէն կ'աղեն թէ՛ երեակայութեան, և թէ մեր մարմոյն գործարաններուն վլայ: Արեան շրջանը աւելի կ'երազի, մոռնզը աւելի լա կը կատարուի:

Բատ ֆէրէի, ջղային ուժին ուժգնութեան հետ՝ մեծ կապակցութիւն ունին ամէն տեսակ զգացմունքները: Եւ իրօք անզզայ անձնաւորութիւնը կարող չէ ըրմոնել գեղեցիկին արժանիքը:

Անշատ գեղեցիկ առարկայներ բառապատիկ կը գեղեցկանան պատշաճաւոր ներդաշնակութեամբ: ամէն պարագային ներդաշնակութիւնը մեծ զեր կը խաղայ:

Օրինակի համար, առանձին գեղեցիկ ոսկեզօծ գեղաքանդակ շրջանակ մը և առանձին գեղանկար զմայլելի պատկեր մը մեր վրայ այնքան մեծ սբանչացում չեն ներգործեր, մինչև որ շրջանակին մէջ չի մոնէ այդ նկարը, ու այն ատեն թէ՛ շրջանակ, և թէ նկար հոյակապ ներդաշնակութեամբ կ'արտայայտեն իրենց զմայլանքը:

Բնութեան անկենդան առարկայները իրենց գեղեցկութեամբ մեր վրայ կ'ազդեն կենդանութիւն, անոնք գրաւիչ են, դիմիչ ու մեր մէջ կը փոխանցեն գեղեցիկին խանդուտութիւնը:

Նկարի մը արժանիքը ճանչնալու համար, անոր ազդած զգացմունքները ներզանակուած ըլլալու են գեղեցկութեան հետ: Վ. Մախոսեանի ծովանկարին արժանիքը ճանչնալու համար, պատկերին ժայռուն մելամաղձոտ անապատական խաղաղութիւնը զգալու ենք, աւելիներուն փրփուրին արծաթ բեկրեկումները թրթուացնելու են մեր սրտին լարերը:

Այսէն է որ կը կենդանացնէ զգացմունքները, անհրաժեշտ սիրելու մեր տեսած նկարներն, առանց սիրելու դիտուած առարկան մե-

ոելութիւն է: Աակայն ո' և է նիւթ մը սիրելու համար, անի մեր աչքին ճառագայթներուն հետ ներդաշնակ թրթուացում մ'ունենալու է. ու ահա այսպիսի պարագային ներուի ինձ հարցընելու. թէ ըննազատ մը որ կ'ատէ հեղինակ մը, կարո՞ղ է անաշառորէն ճանչնալ նոյն հեղինակին արժանիքը...

Արուեստագէտ մ'ըլլալու է գեղեցիկ գործի մը արժանիքը ճանչնալու համար:

Բանաստեղծ ու երաժիշտ և ամէն արուեստագէտ զրդելով մեր հանգիստ կացութիւնը, նոր անրջանցներու հետ մեր սիրու կը կապեն ու մենք կը զգանք հաճոյք և հիացած կ'ապրինք: Ո' և է զմայլելի արուեստի զլուս գործոց սբանչելիք, կը փոխանցէ գեղարուեստի մոգական ուժն:

Ամէն արուեստագէտ կը ջանայ իր յուզումները փոխանցելու ու րիշին: Դիտելով խոկար Շահինի Մուրացկաներու ձաշը, խոյն արուեստագէտին գուրգուրանցը մեզի կը փոխանցի այդ պատկերով. Կարեկցութիւն, սրտաճմիկ թախիծներու հետ միացած, պատկերին դէմքերը յուզիչ և տպաւորիչ կը ներկայացնեն:

Բնութիւնն ալ պարագային համեմատ ինքնին արուեստագէտ է. կը զմայլնք ժժմակներու շողղողուն խեցիներուն վրայ, անոնք բնակարաններ են ամէն մէկ ժժմակի և անոնց ճարտարապետն է Նախախնամութիւնն

* * *

Տաղանդն է հարկաւոր իրն, որով կարելի է թագուն գեղեցկութիւնը մարգարէանալ. և տաղանդը կը յայտնուի անհատին երևակայութեան ուժգնութիւնէն: Գիւտաւոր բանաստեղծը համարուած է երազող, որ կարելին, իրականապէս կ'երազէ: Միամանթօ լաւ բացատրած է հայ տառերու հրաշագիւտ գիւտաւոր հանճար առուր Մեսրոպին անրջանքն, որ ինքնին յղացում է. «Գիւտին փառքը» կը սկսի այս տողերով.

« Մեսրոպ, հայ դարերու դիմաց կեցող՝
Դուն աղամանդեայ ապառաժ,
Դուն մանուկներու մերկ ուղեղէն
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,
Գիւտակցութեանց անգիւտ փարոս...
Դուն որուն կոփիւնը կունին,
Ժամերուն պէս, բռպէին հետ անդադար,
Իմացական թանգարանին արձանները մեզ կը ձուլէ...
Դուն աննինջ հսկող, դուն տիտանեան ջեսանող,
Դուն օրորօցէն մինչ գերեզման,
Մեր մէն մի խօսքին մէն մի շունչին,
Գեղեցկածայն բացատրիչ...»:

Ու Մեսրոպի երևակայութեան ուժը՝ հոգիին մաքուր նայուածքով կը թափանցէր գաղոնիքէն ներս ու կ'ըլլար մեծ առաքեալը մեր զռականութեան:

Հանճար մը գիւտաւոր ըլլալու համար, անոր վրայ տիրապետեւ է առանձին ուժզին զգացում մը, որոն ձգտելու է սիրով:

Գիրազանց զիւտերու հարկաւոր է գերազոյն աշխատանք: Հայ ցեղին մէջ այն ատեն սկսաւ տաղկիլ զրականութիւնը, երբ Մեսրոպի աշակերտները տաժանելի ջանքով անձնատուր եղան մտցի հրաշագործ դրդութերուն և ատեցին մեր մէջ արմատացած ծուլութիւնը, զոր ողբացեր են խորենացին և Անանիա Շիրակացին:

Քաջարի խիզախ ու տոկուն աշխատութեամբ միայն կարելի է ձեռք բերել մտքի հրաշալի յդացութեամբ:

Ալրաքին աշխարհէն մեր մէջ կը փոխանցի խանդոտ բուռն և ազդու համականք մը, ու նոյն ատեն երբ մենք ընդունակ ենք, ահա այդ միջոցին կարող կ'ըլլանք արտադրելու տաղանդաւոր զիւտեր: Ամէն պարագայի, ամենահարկաւոր է սիրել նիւթը, որուն վրայ կը մտածենք, և որուն միջոցով կ'ուզենք զիւտեր ընել: Բասթէօր իր զիւտերը կը պարտի գիտութեան վրայ ունեցած անսահման սիրոյն և զերազանցուն առկուն ու խորհող աշխատութեան:

Ամէն տաղանդ ինքն իր անհատական կարողութեամբը պէտք է որ ուրիշ նոր աննման զիւտ մը տեղծէ. ու այդ պարագային միայն տաղանդը ցոյց կու տայ իր մտցին սրանչելի կարողութիւնը: Եւ այդ կարողութիւնը կը յայտնուի երեակայութեամբ, որ միշտ անբաժան է զգացմունք և սէրէ, առանձինն երեակայութիւնն և զրական ձեն, առանց զգացմունքի զառանցանք են, չեղինակ մը մի և նոյն ատեն իր գրութեան մէջ յայտնելու է թէ՛ իր երեակայութիւնը և թէ՛ իր զգացմունքը:

Գրութիւնէն կը պահանջուի որ ըլլայ թէ՛ առարկայական և թէ՛ ենթակայական, պէտք է զրութեան մէջ մի և նոյն ժամանակ տեսնել թէ՛ երեակայութիւն և թէ՛ զգացմունք: Կատարեալ տաղանդ մը այդ երկու յատկութիւնները հաւասարապէս ցոյց կու տայ իր գրութեան մէջ:

Երբեմն ամենէն մեծ հանճարները՝ թէն այդ երկու յատկութեանց մեծ կարեռութիւն տուած են, սակայն իրենց ինչ ինչ զրութեանց մէջ զուտ ենթակայական կը մնան, ինչպէս կէթէ իր «Վերթեր»ին մէջ:

Նիւթը մը վրայ երբ հեղինակ մը կ'ուզէ զրել: բացարձակապէս յափշտակուած պէտք է ըլլալ այդ նիւթով, երեակայութեամբ և յուզումներով կինովցած. մտաւորական այլակերպութիւն մը անհրաժեշտ է տաղանդաւոր զլուի զործոցի մը կատարելութեան համար: Լորտ Պայրըն վենետիկի հին բանտին մէջ կամաւորապէս բանտուած է, որպէս զի երեւակայութեան ուժովը խորապէս զգացուի «Տուէ Ֆոոզարի» և «Մարին Ֆալիէրո» ողբերգութիւնները զրելու համար. թէմուսան վէպէր զրելով «Ֆրայշից»ը կը կարծէր թէ սաստանան իր առջև մարմնացած էր, և թէ անի ամբողջ թատերագրութեան ժամանակ իրմէ անբաժան կը մնար: Հիացում և վերացական վիճակն անհրաժեշտ է գեղեցիկ գրութեան համար:

* * *

Փոխանցումը ամէն ազգաց մէջ և ամէն ճիշերու մէջ միշտ զգալի եղած է:

Յեղ մը իր բնաշխարհի յատուկ առաքինութիւնները հետը կը տանի նաև տարագրութեան ատեն:

Այս վաճառական ցեղը Ծուսաստան գնացած ատեն, Պիտրոս Մեծին օրով, հոն կը ծաղկեցնէ մետաքսազործութեան ճարտարարուեստը: Ֆրանսացիները զաղթելով Մարթինից, և Անգլիացիները հաստատուելով Հիւսիսային Ամերիկա ու Աւստրալիայի մէջ, այն տեղերը իրենց հետ կը տանին զանազան անծանօթ զէնքեր, տեսակ տեսակ գործիներ, զեղարուեստ և բաղաբակրութեան ամէն միջոցներ, որոնց անծանօթ էին տեղական ցեղերուն:

Նախնական շրջաններու մէջ՝ անդրանիկ մարդը գեղեցկին փոխանցումը ստացած է բնութեան հրաշալիքներէն. ամենէն սքանչելի և զմայլելի կատարեալ կաղապարը բնութիւնն է եղած՝ խորհող ու զնոնող մարդուն համար:

Հին ցեղերուն մտաւորական զարգացումը ամէն յայտնութիւններով, համանման է եղած. բնութիւնը ամենուն վրայ հաւասարապէս փոխանցեր է իր հրաշալիքները. սակայն Յոյն և Լատին ցեղերը միայն ճշմարիտ թարգմանն կ'ըլլային այդ հրաշալիքներուն:

* * *

Տաղանդներէն կը սպասուին անզուգական բարեզը ջումները. անոնց են ուժն և դաշնակութիւնը յառաջադիմութեանց. անոնց կը փոխանցեն իրենց բանաստեղծական մտքին արտադրութիւնները մարդկութեան, որ կը յարգէ իրական տաղանդները. անոնց են որ նոր յդացումներով հանրութեան մէջ երջանիկ ստեղծագործող անմահներ կը համարուին:

Տաղանդները ցեղին ամենէն սքանչելի զաւակներն են, հասարակութեան մոտաւորական կարողութեան ամենէն հաւատարիմ թարգմանները: Անոնց իրենց զլուխ գործոց զմայլելի աշխատութեանց մէջ կը խոտացնեն իրենց ցեղին հանրային բարոյական պատկերը: Եւ այս յատկութիւնը անհունապէս հետաքրքրական է տաղանդաւորի մը արուեստի գործին մէջ: Ամենէն ուժգին գեղարուեստական կատարելագործութիւնն այն է, որ կը ներկայացնէ իր զարուն անթերի պատկերը. և որ կ'ըլլայ մարգարէութիւն մը ապազային համար:

Տաղանդին ցեղական ծագումը որոշ փառը մը համարելու չենց իր երկրին, զի ամէն ատեն ցեղային խառնուրդի պատմութիւնը անորոշ է մնացած և ուսումնակիրութեան կարօտ:

Լմին և Բաֆֆի ծագումով պարսկահայ են, բայց իրենց մտաւորական արտադրութիւններով ի՞նչ յարաբերութիւն ունին իրարու հետ. մի և նոյն հարցմունքը կրնանց ընել նաև պրօթոն Շաթոպրիանի և Իլընանի համար:

Տաղանդները հանրութեան են և ոչ սեփականութիւն ցեղին: Տաղանդները ժառանգ չունին, Արուեստագէտ տաղանդը շատ անզամ ապուշ զաւակներ կ'ունենայ:

Ամէն պարագային, տեղական կամ ցեղական յատկութեանց մասին բնաւ կարելի չէ սեփականացնել զատողութիւն մը:

Պատմական շրջաններուն մէջ յայտնուած են հանրութեան պարծանց տաղանդներ, որոնց հայրենիքը չենց փնտուած. և միայն այն տաղանդները կրցած են անմահանալ, որոնք իրենց նախորդներէն որոշուած են սեփական անկուն յատկութիւններով և կրցած են հասարակութեան փոխանցել իրենց մտաւորական զմայլելի յղացումները:

Արուեստի յատկութիւնները ցեղի մը սեփականութիւն չեն մնար, ցեղէ ցեղ կ'անցնին և այդ փոխանցումով ամէն արուեստագէտ մի և նոյն ձևով կ'աշխատի ներկայացնել իր գործերը:

Քննադատ գեղեցկագէտ անձնաւորութիւններ ցոյց են տուած, որ միջավայրը մեծ ազդեցութիւն մը ըրած չէ Հոմերի, Եսրիէսի, Տանդէի, Միթրէ Անձէլոյի, Իհմարանթի, Պալզափի, Պէթովէնի, Անաթու Ֆրանսի, Տանունցիոյի վրայ:

Ակնցինները ընդհանրապէս բանաստեղծ գեղեցկապաշտ մտքեր կը համարուին, բայց իրենց ծննդավայրէն դուրս զրած են և երգած են, ինչպէս Ա. Արքիարեան, Արամանթօ: Պարտիզակցի բանաստեղծ Պետրոս Դուրեհանը Սկիւտարի մէջ անմահացած է, Տրապիզոնցի նկարիչ Մախոնիսանը Գերմանիայի մէջ կը հռչակով նշանաւոր ծովանկարիչ:

Ցեղի մը հոգերանութիւնը ճանչնալու համար, միայն անոր գրականութիւնը նկատի առնել բաւական չըլլար. ժողովուրդը կը ճանչցովի իր արուեստագէտ անձնաւորութիւններով, հասարակութիւնը իր պաշտամունքով, հանրութիւնը իր վարդիններով:

Ցեղը կրնայ զնահատել հեղինակ մը, բայց այդ հեղինակին գրականութիւնը իր ցեղին հոգերանութեան թարգմանն չենց ընդունիր. այլ է պոլսանայոց հոգերանութիւնը, և այլ Տէմիրճիպաշեանի գրականութեան հոգերանութիւնը:

Զօլայի «Ախսոմմուարը» իրական ճշգրիտ վէպ մը չէ Բարիզի բանութիւնը հոգերանութեան համար:

Հատ անզամ, ժողովուրդը իր ընթացիկ կեանքին և իր ճաշակին անհամապատասխան գեղարուեստի կը սիրահարուի: Որով կրնանը ըստել, որ մարդուս ներցին բերութերը իր ընկերական բնաւորութեան հետ համապատասխան չեն:

* * *

Մեր մէջ զրական երկերու վրայ լրագրութեան միջոցով աստիճանաբար գաղափար մը կազմուած է. խոր ուսումնասիրութիւններ ընծայուած չեն զրական պատմութիւնը վերլուծելու համար: Օրը օրին ցննադատական յօդուածներ ծանօթացուցած են վիպասանական և բանաստեղծական երկասիրութիւնները:

Խոնդիր է սակայն, թէ ինչ՝ աստիճան ըննադատն արդար եղած է իր տեսութեանց մէջ, զի ընդհանրապէս մեր զրական աշխատութիւնները:

ները չեն կարդացուած, այլ անոնց վրայ եղած քննադատութիւններն են որ հանրութեան ծանօթացուցած են հրատարակութիւնները:

Երբ Սրուանձտեանց կը գրէ իր « Համով Հոտով »ը, անդէն կը փնտռենք անոր գրական էջերուն մէջ հայրենիքի միջավայրին ուզիդ թարգման զգացմունքը և հրապոյրը. և կը համոզուինք որ հեղինակ մը ուղիդ թարգման ըլլալու համար, միջավայրի ծանօթութիւն ունենաւ լու է:

Եւ այս պայմանով քննադատն ալ ճշգրիտ կերպով զրիչ շարժելու համար, անշուշտ անկէ կը պահանջուի որ հեղինակին հաւասար ծանօթութիւն ունենայ քննադատուած երկասիրութեան վրայ:

Գեղարուեստի նորիրուած գործ մը հասկնալու համար, անոր էական հոգին ամբողջովին ծանօթացած ըլլալու է մեզի: Յամենայն դէպս, միշտ նկատի առնելու ենք, որ քննադատութեան ատեն, բացարձակապէս ատելութիւն մը ունենալու չենք զրոյին անձնականին համար. և պէտք է զիտնալ, որ զիրք մը կամ արուեստի գործ մը երբ մէջտեղ կ'ելլէ, անոր հեղինակը անտարակոյս իր համրաւը ապրեցնելու ազնիւ զաղափարովն է որ աշխատած է, պէտք է գնահատել այդ զաղափարը, որ է ձգտում դէպ ի կատարելութիւն. այս ընդունուած սկզբունք մըն է որ և գնահատուած է նշանաւոր զեղեցկագէտ քննադատներէ: Նախապաշարութեով կարդալու չէ զիրք մը, այդ պարագային կրնաց համոզութիւ, որ քննադատը բնաւ չի կրնար հասկնալ իր կարդացած զրբին հոգեբանութիւնը: Եւ այս ևս զիտնալու է որ առանց սիրոյ, կարելի չէ ըմբռնել հեղինակին արժանիքը. սէրն է որ ամէն վարագոյր կը բանայ և պայծառօրէն կը ցուցադրէ գործի մը էական ու թագուն հոգեբանութիւնը:

Քննադատին գործն է պրատել հեղինակին արժանիքը: Աւազը արհամարհելու չէ, պրատելով մէջն երբեմն կը հանեն ոսկի փշրանք, աղամանդի բեկոր մը: Լա թօնթէն ըսած է, որ արուեստի մեծ գործերն՝ են մշակելի երկիրներ. « ուր գանձք ծածկեալը են », զանոնց գոնելու համար կրկին կրկին պրատելու է:

Շատ անզամ քննադատները կը նմանին անոնց, որոնց փեթակներուն ցովէն դատարկ կը դառնան, զի մեղը հանելու վարժութիւն չունին, թէս փեթակը լիառատ մեղը պարունակէ, և ահա այս պարագային ծիծաղելին քննադատներն են, ոչ թէ աշխատաւոր մեղուները:

Զարութիւն է, և անմիտ վրէժինդրութիւն երթալ պրատել հեղինակներուն ամենէն միջակ գործերն. այդ պարագային քննադատութիւնը բնաւ արժէք չունենար: Հսկայներուն քաջութիւնը անշուշտ չենք դատեր անոնց քննանալու ատենք: Հոմերոս, Շէքսպիր, Հիւկո, Բագրատունի և Բաֆֆի՝ անտարակոյս երբեմն մրափեր են գրելու ատեն, սակայն իրենց այդ անկումը հսկայներուն քոնին պէս պատկառելի կը մնայ: Մարդու մը զեղեցկութիւնը նկարագրելու համար, անոր աղիքները չեն պրատեր, այլ աշուրները ու այտերը նկատի կ'առնեն:

Տգեղը տգեղին պարսաւ կարդալով, կրկին ծիծաղելի կ'ըլլայ, այսպէս նաև ուրիշն գործը տապալելով, մարդ իր համրաւը շինած չըլլար. քննադատը ինցին աւելի կատարեալը ցուցնելու է, այս քաջութիւնը:

* * *

Օտարամոլութիւնը գրական քննադատութեանց մէջ՝ շատ անգամ կը կուրացնէ քննադատին տեսութիւնը. առ հասարակ ամէն ազգաց մէջ օտարամոլութիւնը զգալի հիւանդութիւն մըն է զարձած; Շատեր կարդացած են միջազգային դիւցազներութիւնները, սակայն բնաւ ծանօթացած չեն Հ. Բազրատունիին «Հայկ» դիւցազներգութեան, Մեր ժողովրդեան անզրագէտ դասակարգը՝ սիրով կը կարդայ խօսին Այսիք «Թափառական հրեան», բայց ոչ Թափփի «Խաչագողը»։ Պոլսեցի ազնուապետականին ձեռքը կրնաս տեսնել գդբազգարար Զօլայի «Տէպազլը», բայց ոչ Ա. Արփիարի «Իարմիր ֆամուցը»։ Օտար գրականութեան ուսումը շատ պէտք է բաղդատական քննադատութեան համար։ Օտար գրականութիւնը կարգալու հնց գրականորէն զարգանալու համար, առանց սակայն մոռանալու մեր գրականութիւնը և մեր գրագէտները։

* * *

Այսուեստի գործերուն մէջ, ընդհանրապէս կ'ուզենց տեսնել շնորհը և զգացմունք միասին կերպնացած։ Սակայն հակառակ պարագայներ ալ կան. Միքէլ Անձէլօն ունի «Պարկայնիրուն» խմբանկարը, ամէնն ալ տգեղ են դէմքով, բայց ո՞ւրաք զեղեցիկ ու արտայայտիչ տպաւորութեամբ կ'ազգեն դիտողին վրայ. անոր համար ըսուած է, «Եհշտ ձայնէդ աւելի անուշ է, ժպիտք բերնէդ աւելի զեղեցիկ է, նայուածքդ աշուշներէդ աւելի գրաւիչ է»։ Ուրեմն հոս ձեր տկարացած է, զգացմունքը բաւական է, որով կը փնահատենց զեղեցիկը։

Ամէն պարագային կը պահանջուի որ զեղեցիկը արտայայտիչ ըլլայ. Պալզագ իրաւունք ունի ըսելու «La beauté sans expression est peut-être une imposture»։

Գեղարուեստի գործերուն մէջ, երբ արտայայտութիւն չկայ, անոնց կը նմանին եղապտական բուրգերուն, որոնք շիրմական վեհափառութեամբ յաւիտնական դիակներ կը համարուին։

Արտայայտութեան հետ միշտ, յարակից է զեղեցկութիւնը արուեստին մէջ. լոկ ձևակերպուած զեղեցկութիւնը՝ զրկուած է ազդեցիկ արտայայտութիւնէ, այդ զեղեցիկը սրտին հետ չի կրնար խօսիլ. արուեստը նոյն ատեն բնական չէ, այլ կեղծ և շպարեալ։

Միշտ կը փնտունք զգացմունքը, իրական կենդանի վառ զգացմունքը որ մեր հոգիին վրայ կ'ազդէ։ Օշականի մէկ նկուղին մէջ կը մոռնես. պատմութիւնը կ'աւանդէ, որ հոն դարերու օթևանն է եղած մեր գրականութեան արարչազործ հանճար սուրբ Մեսրոպին ամիշներուն, այդ վայրը կը յուզէ մեր ամբողջ հոգին, զերքնական հիացումով կը դիտենց աղբատին զեղջուկ որմերը։ Անզարդ տղեզութեան մէջ, յիշատակի հոյակապ պերճութիւնը կը նշմարենց հոն։ Ու կը մտածենք որ նախարարները ինչ պատկառանցով այդ նկուղին շեմէն անցած յիշատակի հոյակապ պերճութիւնը կը նշմարենց հոն։ Ու կը մտածենք ինչ պատկառանցով այդ նկուղին շեմէն անցած յիշատակի հոյակապ պերճութիւնը կը նշմարենց հոն։ Ու կը մտածենք որ նախարարները ու համրուեր են սուրբին շիրմը, Ուրեմն կը տեսնենք որ

արտայայտուած զգացմոնքը, ինըն իր մէջ արուեստի զմայլելի կատարելովիւն է: Զգացմոնքը որ կը բղի արուեստագէտին հոգին, անի ամենէն գեղեցիկ շնորհն կը համարուի, առանց այդ շնորհն գեղեցկութիւն չկայ:

Արուեստի հրաշալիքը կը փնտենք միշտ, բնական դաշտանկար մը զիտողին հոգին կը զուարթացնէ, սակայն այդ դաշտանկարը՝ երբ պատտակին վրայ նկարուած կը տեսնենք ամենահարազատ գոյներով, բնականաբար հեղինակը մեզ կը հրացնէ իր արուեստին կատարելութեամբը, ու այն ատեն արուեստը աւելի արտայայտիչ է քան թէ բնութիւնը: Զուիցերիան ընդհանրապէս ամէն ճանապարհորդներուն համար հրաշալիք մը համարուած է, և սակայն գեղեցկագէտ տաղանդաւոր ժլօպէրը ըսած է: «Je donnerais tous les glaciers de la Suisse pour le musée du Vatican».

և ինչո՞ւ, վասն զի թանգարանը կը ցուցադրէ հրաշալիքներ, արուեստի տաղանդաւոր զգացումներ, որոնք պատմական անցեալին հրապոյրն ալ միասին կ'անմահացնեն:

Գլուխ գործոց արուեստի կատարելութեան մէջ կը նշմարուի գաղափար և զգացմոնք: Արուեստակենալ գեղեցկութիւն կը համարուի գեղեցիկ բառերով հիւսուած գրութիւնը, երբ անոր կը պակսի գաղափարը, շատ իրաւամբ է ըսուած, թէ գաղափարը խօսքին լոյսն է, իսկ բարդ առանձին՝ ոչչութիւն է: Եւ զաղափարի զարգացումն համար, կարենոր է զիտութիւն: սրտին սէր պէտք է, մտքին ալ զիտութիւն:

Զգացմոնքը ամենակարենոր է: արուեստին մէջ զգացմոնքը հիմն է, որոն վրայ կարելի է բարձրացնել զաղափարի գեղեցիկ շնորհը: Դերագոյն զգացմոնքն է, որ քաջ զինուորը պատերազմի դաշտին մէջ անմահութեան դափնին կ'արժանացնէ, հարէ մը լասունի սարերէն մահուան անդունդին զիրկը նետել կու տայ:

Զգացմոնքը կ'անմահացնէ անհատին համբաւը, անզգայ հեղինակը ապագայ չկրնար ունենալ: հեղինակին ու արուեստագէտին առաջին գործն է յուզել ընթերցողը կամ զիտողը, և հեղինակն որ միմիայն կը պատճանարանէ և չի կրնար զգացնել, ինչպէս կրնայ յուզում պատճառել:

Ամէն արուեստագէտ յայտնելու է իր հոգիին արժանիքը, իր գործերուն մէջ ցուցընելու է իր անհատականութիւնը:

Արուեստագէտը ամէն անձի վրայ կը զիտէ անհատին հոգերանութիւնը, անոնցմէ կրած ազգեցութիւնները իտացնելով ու վերլուծելով, կը կատարելագործէ իր աշխատավիւնը: Ճիոգննտայի հեղինակ լինարած ծավալին կը իրատէր որ նկարիչները ընդորինակեն պատահած ո՛ւ է արտայայտիչ զիմագիծները: և այդ կարենոր էր, ինչպէս արռեստագէտին, այսպէս նաև նկարիչին:

Արուեստագէտը ունի իր մէջ կամք մը, որ կը մղէ զինքը ապրելու միշտ բարձր և նոր զաղափարներով: արուեստագէտը կը սիրէ միշտ վերակենանանալ, նոր յղացումները կը նորոգեն հինցած կեանքը: և կամքն է որ պատճառ կ'ըլլայ տաղանդաւոր արուեստագէտին նորանոր գլուխ գործոցներու:

* * *

Գեղեցկագիտութեան մէջ նկատի առնելու է թէ՝ գաղափարականը և թէ՝ իրականը:

Գեղարուեստը ճիզ մըն է ձգտելու գեղեցիկին կատարելութեան: Նախնի արուեստագէտը իրականը կ'ընդօրինակէր զայն գեղեցկացնելով. այժմեանը արուեստին խորը թափանցելու հակամէտ է:

Բնութիւնը կը խօսի, իրապաշտ արուեստագէտը միայն կարող է անոր լեզուն հասկնալ, ով որ արուեստագէտ չէ, իրեն համար բնութեան լեզուն մունջ է:

Իրականութեան կատարեալ թարգման բլալու է, առոր մէջ. է գլուխ գործոցներու յաջողութիւնը, հակառակ պարագային միջակ կը մնայ արուեստագէտին աշխատութիւնը: Իրականութեան մէջ միջակութիւնը՝ անարդարանալի ինդութիւն կը համարուի:

Արուեստի և գրականութեան մէջ իրականին ընդորինակութիւնը չափաւոր է. բացարձակ նմանութիւնը անկարելի է. Գրիգոր Զհերապ զմայլելի կերպով կը նկարագրէ թ. Մըմբեանի գլուխը, նմանութիւնը մեզի ճշգրիտ կ'երելի, բայց ոչ լովին լուսանկարչական կատարելութիւն. զի նկարիչն և գրաքէտն իրականութեան առջև կը գտնեն դժուարութիւններ, որոնց գրչով ու վրձնով չեն կրնար լուծուիլ. մի և նոյն գժուարութիւնը զգացած են թէ՝ Պալզագ և թէ Զօլա:

Մեր ժամանակակից գրականութեան մէջ, այն ատեն միայն յատուկ կարելութիւն մը ստացան զրագէտները, երբ զգալով վաղեմի հինցած գրական ձեերու տաղտուկը, ուզեցին նոր յայտնութեամբ ասպարէկ իջնալ, ուզեցին իրական զեղեցիկը արուեստի զարդարանքով ցոյց տալ, առանց ատոր նշանակութիւն մը չին ունենար նոր գրագէտները. տաղանդաւոր բանաստեղծը, իսկոյն կը յայսնէ իր անհատականութիւնը. ամենէն աննշան նիւթերու մէջ, տաղանդաւոր գրագէտը կարող է յայտնել արուեստի հմայքը. կ'իթ ըսած է. «Իրականութեան մէջ է որ ճշգրի բանաստեղծը յայտնի կ'ըլլայ, եթէ ան գիտէ որոշել սովորական նիւթի մը մէջ հետարբեցական մասը»: Իրական նկարագրութիւնը որքան բնական որ երկի, ունի իր շատ գժուար կէտերը. զեղեցիկ սիրուն վայրերէ կ'անցնինք, անոնք գուցէ շատ անզամ նկարագրուած են, տաղանդաւոր նկարագրովը կարող է այդ հինցած վայրերէն անցնելով՝ նոր զգացմունքներով զարդարուն նկարագրութիւն ընել, և ցոյց տալ ինչ որ մենք տեսած ենք՝ բայց առանց անզարածութիւն մը ընելու իրապաշտ գրականութիւնը նմանն է ժայռուացամաք երկրին, պէտք է աշխատանք, խողովակներ հասցնել զետնին խորերը մինչև որ յաջողինք ջուրը ժայթքեցնել. ամէն պարագային խորաթափանց աշխատութեամբ կարելի է յաջողիլ իրապաշտ նկարագրութեան մէջ:

Ոստէնի արձաններուն վրայ կը տեսնենք զմայլելի իրապաշտութիւն, բայց պէտք է գիտնալ որ արձանագործը այնքան զիւրութիւն չունի իրապաշտ ըլլալու, որքան գրագէտը. վասն զի գրագէտը արդէն ծանօթ է իրմէ առաջ գրուած իրապաշտ նկարագրութեանց, որոնցմէ

ինքը կը զգուշանայ, կրկնութիւններ չընելու համար՝ իրականին վրայէն կը թափէ այն քողը որով փակ կը մնար, շատ անգամ կը տեսնենց շրջանակով զուարձացող փոքրիկ տղաքներ, բայց անդրադարձած չենք այնպէս՝ ինչպէս Պ. Ջիֆթէ-Մարաֆ ցոյց կու տայ իր այս տողերով.

«Ունեորի զաւակ, երկու եղայրներ, իրիկուան դպրոցէն արձակուած՝ եկեր են մեծ պղողոտային վրայ, փայտէ շրջանակ դարձնելու։ Մասէն վերարկու, թափէ տարատ, մետաքսով ծաղկաւէտուած երկայն սև գուլպաներ, զեղին կօշիկ։ Այրուն, առոյզ տղաք, կը զարնեն, կը վագեն, կը սուրան հովի պէս՝ իրենց նուրբ, լայնծիր, թիթեռուկ շրջանակներուն ցովէն՝ խնդալով, ճշալով, կատակելով, և լայն ու հարթուղին ամրող երկայնքին ու դարձին վրայ ահազին շրջանակ մըն ալ իրենց կազմելով այլպէս՝ կը դառնան, կը վերադառնան, կը հասնին, սաստիկ մըցումի մը մէջ խօլացած, փրփրած, գև ի գև։

Իրենց տարեկից տղայ մը, ան ալ դպրոցական, հաւանօրէն իրենց դասակից, ու թերեւս անոնցմէ ալ յաջող զասերուն մէջ, բայց ազգատ՝ շատ աղքատ։ Վրայ գլուխ չկայ, տարատը մասսամբ կարկտուած, մասսամբ նորէն պատուած, կօշիկներուն ճեղքերէն երկցող կոշտ թելերով հիւսուած գուլպաներով, հինկեկ շապիկ մը՝ բաճկոնին տակը, մազերը խառն ի խուռն։ Տակառի մը վրայէն երկաթ շրջանակ մը փրցուցած բերած՝ ան ալ կը զարնէ, կը վազէ, կը դառնայ՝ ըրտանոտ, փրփրած, կաս կարմիր, Ձեռցը հաստ փայտի կտոր մը՝ կը զարնէ ու կը զարնէ երկաթէ ծուռ ու մուռ շրջանակին, որ սաստիկ շաշիւնով մը կը դիմադրէ, ծոյլ ու դանդաղ, տապլակելով, ամէն վայրկեան իյնալու հակամէտ, միշտ ցնցուելով հարուածներու տակ ու բարերուն առջէ, միշտ անկանոն ցատկրուուցներով ու երերումներով թաւալգլոր»։

Ահաւասիկ ասի իրապաշտ նկար մըն է, ինչ որ ամենէն տաղանդաւոր արձանագործ կամ նկարիչը կարող չէ զրագէտին հաւասար վառ, կենդանի և շարժական ներկայացնելու։

Պէտք է միջոցներ գտնել վառ, կենդանի ներկայացնելու համար նկարագրութիւնը. շող շող բառերը բաւական չեն. վառ գոյներով պատառ մը ունենալով, ըսել չէ որ կրնանց գեղեցիկ հագուստ մը կարել, այլ պէտք է գիտնալ արուեստ և ունենալ ընտիր ճաշակ։

Շատ ճեղինակներ գրած են՝ պատմական շրջաններէն նիւթ առած վիպասանութիւններ և անոնց յաջողութիւնը զգալի է եղած այն ատեն, երբ վիպասանը ոչ միայն բոլորովին իրական ներկայացուցած է զայն, այլ և մի և նոյն ատեն հին կեանցին մէջ ցոլացուցած է նոր կեանցի իրական երեսոյթները. ինչպէս որ ըրած են ֆլոակէր, Պէրնարոտէն ծը Աէն-թիէր, և մեր մէջ բաֆֆին՝ իր «Սամուէլ ովու։ Այս տեսակ վիպասանութիւնները բնականաբար ուշազբաւ և սիրելի Կ'ըլլան, և հին յիշատակները Կ'արթննան նոր սերունդին մէջ. և կը տեսնենք որ ամէն ատեն գրեթէ միշտ և ամէն տեղ կեանցի պայմանները, օրէնքները, և երեսոյթները ու մարդկային ձգումները նոյն են եղած։

Գրականութեան ծաղկումին համար, անցեալ կեանքի ուսումնասիրութիւնը միշտ նպաստաւոր է նկատուած, անցեալ կեանքը իրապաշտ գոյներովը երեակայութեան աւելի զգալի և աւելի նկարչագեղ Կ'երենայ։ Աւսումնասիրելով Արևելեան կեանքի պատմութիւնը և Մարգա-

բէներու զմայլելի նկարագրութիւնները, կարող ենք իրապաշտ գրականութեան մեծ մզում տալ, Որինակ, պահ մը պրապտենք մեր գաւառներու մէջ անգիր վաղեմի առասպեկները և աւանդական ազգագրական վէտերը, և նիւթ առնենց զանոնց նոր վիպասանութեանց. վիպագիրը վատահօրէն յաջող գործ մը կրնայ արտադրել, եթէ ունի տաղանդ ու կը յարգէ արուեստի պահանջները: Տուէր այդ առասպեկները Պ. Ռ. Խսահակեանի, անի ցոյց պիտի տայ իր արուեստի ընդունակութիւնը և առասպեկներու հմայրը: Ա. Արփիար իր գրասեղանէն բնաւ չէր հեռացնէր լլ. Գիրը, զի հնու կը գտնէր ամենչն իրապաշտ և բնական նկարագրութիւններ: Հայնէ 1830ին կը գրէր, թէ ի՞նչ յուզումով կը կարդար Հին կտակարանն, որ ձիի, լեզուի և բնականութեան ամենչն վճիտ ազրիւն է եղած զեղապաշտ մտքերու համար: Գիրեցիկ ու գուրգուրալի են իրիմեան Հայրիկի գրութիւնները, զամն զի Հին կտակարանի նահապետուներու բնական բնցուշ լեզուովը կը խօսի: Մեր նախնի մատենագիրները եռանդով փարեցան Աստուածաշունչ մատեանին, ուր արուեստը նկատի չառին, այլ լոյն մարգարէներու իմաստափական ու գերբնական ձգութեամբ ուսումնամասիրեցին, մինչդեռ Պոսուէ, Տանդէ, Միլտոն գերբնականին հետ արուեստն ալ ուսումնամասիրեցին, և այդ է պատճառը, որ անոնց գրականութեան մէջ գերազանցապէս ըզմայլելի է գրական ոճի բարձրութիւնը և բնականութիւնը:

* * *

Մեր նորագոյն գրողները չեն կրցած ըմբռնել Հին կտակարանի գեղեցկութիւնը, անոնց գրականութեան մէջ բացարձակապէս մարած է Արեկելեան այդ սբանչէլի քնարերգական գրքին բնագեղ ներդաշնակութիւնը, Ընդհակառակն անդին միանսայի մէջ, ամէն ատեն Հին կտակարանը անսպառ գրական գանձարան մը նկատուած է. Գոռնէյլէն, Ռասինչն վերջը, Հրէական ցեղին Մարգարէներու նկարագրութիւնները և սաղմոսները արդիւնաւորապէս օգտակար են եղած Շաթոպղիանի, Լամընէր, Ալֆրէ Տը Վլների, Լամարդինի և Հիւկոյի:

Աստուածաշունչի ուսումնամասիրութեամբ՝ գրագէտ բանաստեղծները իրենց երկերովը կարողացան հոգեկան բնցուշ խոր յուզումներ պատճառել: Այս է արեկելեան գրականութեան ամենչն հմայքու արդիւնքը, անի կը յուզէ, մինչդեռ յոյն և լատին դասական գրականութիւնը կը մնայ ձեւապաշտ մը, պատկերով, ներգանչակութեամբ զմայլելի: Հիւկո և Ֆլուպէր կը յուզեն մեր հոգին, զի իրենց գարպետն է Եսայի մարգարէն, Աստուածաշունչի ամենչն յուզիշ բնար միտքը:

Բաղգատենց թէ զացմունքի ո՛րբան տարրերութիւն կայ յոյն և երբայցի դասական գրականութեան մէջ.

Թէնուկլիւմէն գուշակը բարձրաբարբառ կը գուժէ.

«Բարէ, զի՞նչ այդ, ո՞ խոլացեալը, ձեզ կիրբդ իցեն դըմընդակ. Դիրքը ահա ըստուկրամած ձեզ զգացմովք ծածանի, Իրունկը ի ներբոյ ձեզ բարախեն, և լոյս դիմաց մըթագնի. Լոծ և զանչիւն դառըն գուժեաց, և արտասուր այսր լընուն:

Որմունք չընաղք և միջնատունք արդ ցայտեցան ի յարիւն.

լի է գաւիթն. լի է ըակն արդ ի խօլաց ուրուական,

Որ հայ տան և իջանեն անդ ի խաւարն Երեքեան.

ա ել արփին ել տարադէմ եթող զերկնիցն ըզկայեան,

իւ յաննըշոյի ի մէզ, ի բալ, ողջ տիեզերք պատեցան»:

Զմայելիորէն զերազանդ է այս Հ. թուվմաճեանի թարգմանած Հոմերական նկարագրութիւնը, և սակայն տեսէք Յովր որբան՝ աւելի սրտագրաւ է իր այս տողերուն մէջ.

«Ալհաւիրը և բոմբինց զիշերականց, հասեալ ահ ի վերայ մարդկան, գողութեան և սոսկութեան պատահեցին ինձ, և մեծապէս զոսկերս իմ շարժեցին: Եւ եկն հողմ ի վերայ երեսաց իմոց, քստմնեցին հերք իմ և մարդինց: Կանգնեցայ՝ և ոչ զիտացի. տեսի և ոչ էին կերպարանց առաջի աշաց իմոց, բայց միայն ող և սօսափին լսէի»:

Մուշեղ Ապիկսի. Անդրբեան իր «Պատկերներու» և «Դրուագներ»ու
մէջ նիւթ առած է Աստուածաշունչի ոռմանզիկ պատմութիւնները, ուր
սակայն չէ կրցած խտացնել նոյն սուրբ Գրքին ոճի պարզութիւնը և բնա-
կանութիւնը: Թովմաս Թէքզեան նիւթ է առած Եսայի մարգարէն,
բայց մի և նոյն ատեն՝ կրցած է վարպետի արուեստով երրայական
ցնցուշ ոճը ցոյց տալ իր քերթուածներուն մէջ: Սակայն ինչպէս ըստ,
մեր նոր գրականութեան ներկայացուցիչները այժմ չեն մշակեր սուրբ
Գրքի զմայլելի գեղեցկութիւնը, պարզութիւնը և գրական ոճը:

Սեր նախնիք իրենց եկեղեցական քերթուածներուն մէջ, հրէական բանաստեղծութեանց հաւատարիմ մնալով, սրտազրաւ շարականներ ստեղծած են. այս մասին արդէն կանխաւ դիտել տուած եմ. իսկ ազգային երգերու մէջ, մեր գուսանները հնդկական բանաստեղծութեան հետևած են. Կտորուկ խորհրդաւոր իմաստներով, գեղեցիկ են անոնք, ինչպէս Գողթան երգերը, որոնց վրայ նոյնպէս խօսած եմ: Բասած ենք նոյնպէս, որ Հնդկական պաշտամունք՝ մեր կուտանց մէջ մուտք գտած են, և չեմ սխալիր, եթէ ըսեմ. որ նոյն ատենէն մնացած ինչ ինչ արարողութիւններ հասած են ըրիստոնեայ շրջանին. օրինակ հնդկինները ամուսնութեան հանդիսի ատեն, քրմապեսն իր ձեռքով հարս ու փեսային կը խմցընէ նեկուարով պատրաստուած ըմպելին, որ որդենութեան օրհնած ջուրն էր. այդ արարողութիւնը կը յիշեցնէ հայ ըրիստոննեայ եկեղեցին մէջ մինչև ցարդ պահուած գինին, որ պսակի արարողութեան ատեն ցահանայն կը խմցնէ հարս ու փեսային: Նաւասարդի տօնը՝ մեր մէջ մնացած կը համարիմ հնդկական քուրմերու ազգեցութիւննէն. « Բամաեանա » հատորաւոր դիւցազներգութեան մէջ նկարագրուած է այն, և նոյն իսկ մեր Հ. Արսէն Բագրատունին այդ նկարագրութեան արձագանզը կը լսեցնէ իր « Հայկ » դիւցազներգութեան մէջ:

* * *

Բնութեան մեր առջև պարզած տեսարանները, առանձին գեղեցիկ նկարներ են, որոնց շատերուն վրայ յատուկ խորհրդածութիւններ կա-

տարելով՝ կարելի է նոր յղացումներ բնել, ամէն տեսարան կը փոխանցէ զաղափար մը, անխօսուն նկարէն՝ իմաստափրական կամ զրական սիրուն զաղափարներ կը հոսին դիտող քննարար մտցերու մէջ. Այդ նկարներէն օգտուած են միօպէր, Շամթափրիան, Վիկոոր Հիւկո և ուրիշներ. Այդ նկարները իրենց բնական մունչ կացութիւնն զուրը կ'ելլեն, բանաստեղծ խորհող տաղանդը անոնց կենդանութիւն և հոգի ու լեզու կու տայ:

Պահ մը մտածենք վեճնետիկի կոնտոններուն վրայ, անոնք գիշեր ատեն կապուած կը ման ծովը ցցուած սիւնին. բայց սակայն բանաստեղծ միտքը անոնց տեսէք ինչ ոգնորութիւն կու տայ այս նկարչագեղ տողերով.

«Ուղիղ գէմ ու գէմ բարձրացող երկու զրանիդեայ սիւների միջից լրացած լուսինը թափում է հրապարակի և պալատների արձանազարդ ճերմակ ճակատներին արծաթէ շիթերի մի ծով։ Այդին իրար կողքի շարւած են բազմաթիւ գօնոյներ՝ ցցերին կապած, որպէս ձկների մի խումբ, որոնք, ողջ օրը ջրերը յուզելուց յոցնած, ննջում են ալիքների յեղյեղուկ երեսին, իրանց խոնաւ անկողիններում։ Այն անգամ, երբ երեկոյեան թեթև հովի բերած ալեակները զալիս մեղմով զարկուում են գօնոյներին, նրանց բնից արթնացում պէս թեթև մրմնջում են իրանց հնչիւնով, կարծես զգոն, որ իրովում են իրանց գիշերային հանգիստ, օրօրուում են, քննչարար և ծոյլ-ծոյլ բառում են իրար, ապա ինչ որ քչփշում են ալիքների հետ, կարծես աղերսում են իրանց հանգիստ թողնել և կրկին խաղաղուում և մնում են անշարժ. իսկ այեակները գոհացած իրանց չարաճնի խաղից, թեթև բրբիջով յետ են փախչում զէպի ծովի խորքերը, ցնցելով իրանց փոքրիկ, փրփրոն բաշիքը, որպէս զի բիշ յետոյ նորից յետ զան, կրկին խոռվեն գօնոյների հանգիստը և կրկին յետ փախչեն նոյն ձևով։ Գօնոյներից շատերի մէջ տէրերը ծոյլ ծոյլ ձգուած են, օրօրուում են, կամ մեղմիւ երգում են ինչ որ երգ»։

Այս կենդանի խորհրդաւոր պատկեր է, զոր Ա. Ահարոնեան իրապէս տեսած ու նկարագրած է վեճնետիկ՝ գիշերուած յուզուած մէկ պահուն, և պատկերին մէջ անխօս կօնդոյներու ինքը կենդանութիւն և լեզու կու տայ։

Շամթափրիան իր «Աթալայի» մէջ ունի այս նկարագրականը լուսախնին համար. «Այն գիշերուած մէջ բարձրացած է, նման սպիտակափառ վեստեան կոյսի, որ կ'արտասուէ գիւղի մը դագաղին վրայ։ Քիչ ատենէն անի անտառներուն վրայ կը տարածէ իր մելամաղձուութիւնը, զոր կ'ախորժի պատմելու հին կաղնիներուն և հինաւուց ափունքներուն»։

Հին դասական հեղինակներու մէջ նման նկարագրութեանց աղբիւներու շատ կը պատահնինք. Հոմեր, Վիրզիլիոս ստէպ գործածած են, ու այդ նկարագրութիւնը նմանութիւն մըն է դիցաղի մը քաջանագութեան. Շնչաւոր և անշունչ պատկերները կը դաշնակցին բանաստեղծին երևակայութեան սիրուն խաղերուն։

Հ. Ալիշան նման խաղիր շատ է սիրած, իր «Շուշանն Շաւարշանայ» քնարերգութեան մէջ տեսէք ինչպէս կ'երգէ.

«Քանց զարուսեակ պապըղուն
ի մէջ մանտրիկ ամպերուն,
Քանց վարդենի արեակ
ի խնծորի տերեակ,
Քանց Երասիմայ նունուֆար
Գլխիկն ի ցօղ շարուշար,
Քանց զամչնն այլ գեղեցիկ,
Կուսանք հայոց, նոր զուշան
Տեսէր ի դաշտ Շաւարշան»:

Նկարագրութիւնը իր խորհրդաւոր նշանակութիւնը կը բովանդակէ
Պ. Ռ. Զարդարեանի «Զարևուած որսորդը» պատմուածքին այս պար-
բերութեան մէջ:

«Լեռներուն մէջ, ուր փշոտ կաղնիներ ու վայրի թութեր կը
բուսնին, ուր հազարաւոր օտար ծաղիկներ իրենց գեղեցկութիւնը կը
բանան ու կը գոցեն, լեռներուն մէջ մինակ վայրի անանւխներ չեն
ծաղկիր, ո'չ ալ ցանցիր, գաճաճ մացառներն են որ հողին կը կպին.
մինակ առուի մը զրգութը չէ որ այդ տեղերուն լոռութիւնը կը խան-
զարէ, ամայի, խորունկ ձորերուն մէջ, զով անձաւներուն ներսը:
Այծեամեները ձագեր կը բերեն, թարմ դալարիներու, ցցուած գագաթ-
ներու վրայ՝ այծեամն իր ձագերը կ'արածէ: Ու այծեամը լեռներուն
զաւակն է, այդ հսկայ քարերը թիսած են զինք ու անոնց վրայ բու-
սած մամուռները կերակրած են անիկա: Մաստաղը զանոնք ծնած է:
անէծք այծեամին զնտակ նետողի գլխին»:

Որոշ է, այծեամը անզէն հայութիւնն է, մատնուած անգութ հա-
լածող որսորդ թշնամիին:

Ալուստեական նկարագրութեանց մէջ, ո' և է նկարագեղ պատկեր
տրամարանօրէն չափուած ու երգուած թլլալու է և պատշաճութեան
մէջ սահմանափակուած. «Լրուած քեարի» բանաստեղծ Պ. Ա. Յարու-
թիւնեան չեմ գիտեր ինչպէս ստորագրած է իր այս տողերը

«Երազի մը մէջ, կապոյտ ու տարտամ,
Ծըգիուն, շոգեղէն զըղեակ մը փարթամ
Յանկարդ կախուեցաւ օդին մէջ, սարսոռուն:
Երկինցի ծաւի բարձրերէն անհուն:
Ու թոյլ ոստում մը, խօ՛լ, ցընորաբեր,
Թեթև թըռիչ մը՝ տուին ինձ թեկեր,
Եւ այն զըղեակին մէջ բիւրեղավառ
Զիս առաջնորդէց աղջիկ մ'օդավար»:

Եռգելէն դդեակն չափազանց թանձրացեալ անրջանքներու հան-
դիսավայր է ըրած. ահա՞ այդ պարագային, բանաստեղծութիւնը իր
արժանաւորութիւննէն կը կորանցնէ զրիթէ ամենայն ինչ: Քերթողական
և նիւթեական նմանութիւնները համապատասխան աստիճանով յարմար
երենալու են:

Նկարագրութեանց մէջ մանրամասնութիւնները, անտարակոյս գրու-

թիւնը կամ պատկերը բոլորովին իրական ու կենդանի կը ներկայացը-նեն, ու ընդհանրապէս իրապաշտ վիպասանները՝ երբեմն երկրորդական ու անհշան պարագայներ ու նիւթեր մանրազնին վերլուծումներով կը ցուցադրեն, բայց լաւ է կարենոր նիւթերու վրայ միայն ծանրանալ, իսկ երկրորդականները զանց առնել: Սակայն այս անշմարելի թեւրովինը՝ վաղուց դժուուած է ամէնչն տաղանդաւոր վիպագրողներու՝ Հիւկոյի, Պալզագի, Մլուպէրի վրայ, նման թերութիւններ ցոյց են տուած նաև մեր գրագէտներէն Տէմիլիճապաշեան և Ա. Արքիարեան: Մանրամասն նկարագրութեան մէջ՝ պէտք է յայտնուի բնորոշ էական գաղափար մը, նիւթին միշտ յարմար:

Մանրամասն նկարագրութիւնը նոր ու անակնկալ պատկերներ արթնցնելու է մեր երեակայութեան մէջ, առանց առոր զրոյը բնաւ հետաքրքրական ըլլար:

Պ. Վահան Թէքէհան «Հայրենի զարնան յիշատակը» վերնագիր քերթուածով, պահ մը արդէն լոկ վերնագրովը կը հետաքրքրէ ընթեր-ցուոր, այդ յիշատակները յուզիչ են, կ'ուզեն կարդալ նոր յուզումներ ունենալու սիրուն տրամադրութեամբ. ու կանց կ'առնես քերթուածին այս բնական մանրամասն նկարագրութեանց առջեւ.

«Քիչ մը անդին՝ հեշտացրիւ հօտը հովուին կ'արածուի,
Գառնուկները կը մայեն և կը ցատկեն անդադար,
Եւ ուղերը տոպրակուած ծիծերուն տակ մայրենի
կը քսուըստին և կ'ուզեն իրենց բաժի՞նը արդար...
ինչպէս ահա՛ զեֆիւուն ալ կու զայ դաշտին այցելու,
Թթենունիկները կու զան թալթըլեէն, դողալէն,
Մինչդեռ ծառերն ալ կարծես կ'ըսեն գաղտնից մ'իրարու
Երրոր հովէն զըլուինին իրարու վրայ կը ծըսեն...»:

Բնական նկարագրութիւն մըն է այս, ուր սակայն յայտնի կ'ըլլան անակնկալ սիրուն և պարզ նորութիւններ, այդ տեղ կը գնահատենց նկարագրողին աւիւնը:

Տիկին Ալբուշի Տիւաար նկարագրութեան համար նիւթ կ'առնէ «Փոթորիկը», կը զրէ.

«Արեգակը, բոցագու հակայի մը պէս, ջուրերուն մէջ կ'իջնէր հանգչելու համար, և ծովը կարծես մեծատարած ոսկեփայլ անկողին մըն էր, յարդարաւած ցերեկուան իշխանին համար, որ հետզհետէ ամ-փոփուելով իր փայլուն մեծութեան մէջ, ննջեց յետոյ, ջուրերուն զոզը ինքինըը ծածկերով:

«Լուսինը երեցաւ երկիւղալից, մերթ թեթև և մերթ թանձր ամ-պերէ քողարկուած, իրը թէ ապահովւելու համար որ զինքը նսեմացնող իշխանը այլես չի տիրապեսեր երկինքին վրայ, և թէ ինք ալ ազատ էր, իրը թագուէին աստղերուն, արշաւելու երկինքին գիշերամած ան-ջըրպիսներուն մէջ:

«Նաւը, արագնթաց նետի մը պէս կը սուրար միշտ ալիքներու մակերևոյթին վրայէն: Բայց ծովը՝ որ հարթ էր, սկսաւ հետզհետէ ելեէջներ ունենալ, և աստեղազարդ երկինքին երեսը պղտորեցաւ:

«Նաւավարները աչքերնին դէպի վեր կ'ուղղէին անդադար. իրենց նայուածքին մէջ անհանգստութիւն մը կար, զոր ի զուր կը ջանային ծածկել. իրենց թիվավարութիւնը այնպիսի արագութիւն մը ստացաւ որ յայտնի էր թէ կ'ուղղէին քաղաք հասնիլ փոփորիկը չպայթած:

«Ամպերը, աստիճանաբար իրարու մօտենալով, սև պատնէշ մը յօրինեցին աստիճառուն դէմ. և այդ պատնէշները, հետզհետէ թանձրանալով, սպառնացող մոլթ օրութիւն մը կազմեցին: Հովք, որ մինչև այն ատենը բաւական սանձուած էր, իր ուղղութիւնը փոխելով, յանկարծ հիւսիսային կողմէ սրարշաւ եկաւ, և իր թէ իր կապերը խորտակելով՝ գազանի պէս սկսաւ սուրբալ, վազել, ջուրերը տակն ու վրայ ընել, ու ինդղալ ահարկու կերպով՝ իր չարագործութիւնները տեսնելով:

«Նաւավարներուն ճիշերը, յուսահաստական բացազանչութիւնները, մթութիւնը, անապաւէն վիճակը, մահուան տեսարանը, վերջապէս ամէն բան սարսափ կ'ագդէր նաւուն մէջ գտնուող անձերուն: Ամանը յուս սահատօրէն ճիշեր կ'արձակէին, ոմանց կու լային, ոմանց կ'աղօթէին, և ամէնքն ալ իրենց վերջին վայրինանը հասած կը համարէին: Երկու տղաք մանաւանդ՝ իրենց սիրելի օրիորդին կը պլուէին լալով և անկէ օգնութիւն ինդրելով: Աղջիկը չէր կրնար միսիթարութեան բառ մը արտասանել, որովհետեւ ինց ալ նոյն բանին պէտք ունէր:

«Յանկարծ, ահազին կոհակ մը այնպէս գահավիժեց նաւը ծովուն մէջ, որ ամէնքը միաբերան աղիողորմ ճիշ մը արձակեցին, իրը մաս բարով մը կեանքին: Այսկայն նաւը նորէն ջուրերուն գագաթը ելաւ, իրը թէ հրացնով:

«Նոյն պահուն նաւակը երկրորդ անգամ մըն ալ շրջելու պէս եղաւ. դարձեալ աղիողորմ ճիշ մը ելաւ, և դարձեալ նաւը վեր բարձրացաւ:

«Վերջապէս դարձեցաւ մահուան և կեանքի գարհուրելի խաղը, զրեթէ կէս ժամ տեսէ ետքը: Հովք՝ ծովուն ալիքները խառնակելէն ու գալարելէն յոգնած՝ ու բաւականացած ազդած սոսկումէն և սրտայութենէն, հանդարտեցաւ վերջապէս: Ծովք՝ որ վայրագօրէն կը մոնչէր ու փրփուր կը ժայթքէր, նոյն վայրիկեանին հեղահամրոյր կը մրմջէր՝ նաւուն կողերը փայխայելով, իրը թէ իր գործած անօրէնութեանց զղղումը հայցելով: Խակ երկինքը, որոտումենքն ու պայթումներէն վերջ, կը հանգչէր լուրթեամբ: Մինչդեռ լուսինը որ դէմքը ծածկեր էր, կարծես չուզելով իր վճիռ նշոյլներով գործակից ըլլաւ այդ աւերման ու կործանման, փայլեցաւ իր բովանդակ գեղեցկութեամբ, ամպերը իրմէ արտացնելով:

«Երբ ամէն բան հանդարտեցաւ և սրտերը հանգչեցան, բոլորն ալ մէկտեղ փառարանութեան ձայներ արտասանեցին: Այնչէ այնքան հոգիները կը միացնէ, որքան մեծ վտանգը: Եւ երբեք կեանքը այնքան հեշտագին չերեար, որքան մահը շատ մօտէն տեսնելէ վերջ...»

Վիպասան Տիւսարը բնաւ նորութիւն մը ստեղծելու ճիփն չէ ըրած, մինչդեռ դասական յոյն և հելլէն հեղինակներէն սկսեալ, այս նիւթը շատ նկարագրուած ըլլալով, Տիւսարէն կը սպասուէր նորութիւն, և հեռանալ շատ անգամ կրկնուած ձեւերէն:

Զին նկարագրած են Հոմերոս, Վիրագիլոս և Յոր, այդ նկարագրութիւնները գերազանցորէն զմայլելի ըլլալով՝ նոր գրագէտը շատ

զգուշութեամբ պիտի փորձէր նորութեամբ մը դարձեալ պատկերելու ձիուն նկարագրութիւնը։ յղացող միտքը՝ ամէն պարագային կարող է յաղթել դժուարութեանց և յաջողիլ աշխատութեամբ։

Լեհացի բանաստեղծ Միշրիեկիչ արարական հին բանաստեղծութեան հետևելով՝ զրած է անապատի ձիուն նկարագրութիւնը, որ ծանօթ է «մարիսը» վերնազրով։

«Ի՞նչ երջանիկ է Ալբարը երր ժայռի մը կատարէն իր երիվարն անապատին մէջ կը սլացնէ, երր ձիուն ոտքերը խուլ ժխորով մը աւազին մէջ կը միրճն, ինչպէս կարմրած պողպատը զոր ջուրը կը միին։ Այս կը լողայ երաշտ ովկիանին մէջ և դէփինի կուրծքովը չոր ալիքները կը կտրէ։

«Այսպ, հետզիետէ աւելի արազ, հիմա հազիւ աւազներուն երեսը կը բերէ. առաջ, հետզիետէ աւելի առաջ, հիմա փոշիի յորձանցի մը մէջէն կը սուրայ։

«Այս է իմ երիվարս՝ մըրկալից ամպի նման, Արշալոյսին պէս՝ ճակատին վրայ աստղ մը կը պլաւայ։ Հովուն կը փոէ իր ջայլամի բաշը, և ճերմակ ոտքերը փայլակ կ'արձակին։

«Թոփիր, թոփիր, իմ ճերմակ ոտքերով քաջս։ Անտառներ ու լեռներ, ճամրայ բացէց։

«Ի զուր կանանչ արմաւենի մը ինծի իր շուրջն ու պտուղները կ'ընծայէ. կը մերժեմ անոր ապաստանը։ Ամօթահար արմաւենին խոյս կու տայ, ովասիսի մը մէջ կը թարշի, և իր տերեներուն շշունչովը կարծես յանդգնութեանս վրայ կը ինդայ։

«Ժայռերը, անապատին սահմանազլիուն պահապանները, մոայլ ու սկ գէմք մը կը դարձնան ինծի, իմ քառաւորով սլացըիս արձագանցը կը կրկնեն, և կարծես կը սպառնան ինծի։

«Անմի՛տ, ո՞ւր կը վազես, Հոն զլուխող ալ ապաստան պիտի չգտնէ արեին նետերուն դէմ՝ ոչ կանաչավարը արմաւենիի մը ներցե, ըսպիտակալանջ վրանի մը տակ։ Հոն մէկ վրան մը կայ, երլինքը։ Հոն ժայռերը միայն կը պառկին։ Հոն աստղերը միայն կը ճամբորդեն։

«Կը վազեմ, կը վազեմ. աչքս կը զարձնեմ, և կը տեսնեմ որ ամօթահար ժայռերը կը փախչին ու ետեէ ետե կը պահուըտին։

«Բայց անզգ մը անոնց սպառնալիքն իմացաւ. յիմարաքար կարծեց թէ անապատին մէջ զիս պիտի կընայ բանտարկել, և օդերուն մէջէն իմ ետեէս խոյացաւ. Երեք անզամ սկ պակով մը զլուխս պատեց։

«Դիակի մը, զիակի մը հոտը առի, ճչեց։ Ա՛վ անմիտ հեծեալ, ո՞վ անմիտ երիվար։ Հեծեալը հոս ճամբայ կը փնտո՞ւ. երիվարը հոս ճարակ կը փնտո՞ւ։ Հովը միայն հոս իր ճամբան կը գտնէ. օձերը միայն հոս իրենց ճարակը կը գտնեն։ Միայն դիակները կը պառկին հոս, անզերը միայն հոս կը ճամբորդեն։

«Կը ճչէր, ու փայլուն մազիլներովը կը սպառնար ինծի։ Երեք անզամ աչքով իրար չափեցինք, երկուքնէս ո՞վ սարսափեցաւ. անզոյ սպասափեցաւ։

«Ել վազեմ, կը վազեմ. և երր աչքերս դարձուցի, անզը հեռուն էր, շատ հեռու, երկինքն ի վար կախուած՝ ինչպէս սկ բիծ մը ճնճղուկի մեծութեամբ, յետոյ թիթուան մեծութեամբ, յետոյ մժեղի մեծութեամբ, ու յետոյ երկնքին կապոյտին մէջ հալեցաւ։

«Թոփիր, թոփիր, իմ ճերմակ ոտքերով քաջս: Ժայռե՛ր, անգղե՛ր, ճամրայ բացէք»:

«Բայց ամպ մը իմացաւ անզին սպառնալիքը, և կապոյտ երկնքին վրայ իր սպիտակ թերթը պարզելով, զիս հալածել սկսաւ: Ե՛ ուզէ այնքան աներկիւզ վագող մը համարուիլ երկնքին մէջ որբան ե՞ս՝ երկրիս վրայ: Գլխուս վերե կը կախուի, և հովուն հետ սա սպառնալիքը կը սուլէ»:

«Անմի՛տ, ո՞ւր կը վազես: Հոն տաքը կուրծքդ պիտի հալեցնէ, ոչ մէկ ամպ անձրեսով միտի չլուայ հրավառ փոշիով ծածկուած զլուխո, ոչ մէկ առուակ իր արծաթի ձայնովը քեզ պիտի չկանչէ, ոչ մէկ ցողի կաթիլ պիտի վրաղ չթափի, որովհետեւ դեռ քեզի չհասած՝ չոր հով մը զայն պիտի առնէ տանի»:

«Ի զուր սպառնաց: Կը վազեմ, կը վազեմ, ամպը, խոնջնքէն ոգեսպառ, կը սկսի զանդաչել երկնքին մէջ. զլուխը կը հակէ, ու ժայռի մը կը կոթընի: Երբ աչքերս դարձուցի, արդէն երկուքնուս մէջտեղը ամբողջ հորիզոն մը կար: Դեռ կը նշմարէի զայն, և անոր գէմընի վրայ տեսայ ինչ որ սրտին մէջ կ'անցնէր. բարկութենէն կաս—կարմիր եղաւ, յետոյ դիակի մը պէս սեցաւ ու ժայռերուն ետին թաղուեցաւ»:

«Թոփիր, թոփիր, իմ ճերմակ ոտքերով քաջս: Անգղե՛ր, ամպե՛ր, ճամրայ բացէք»:

«Այս ատեն աչքս հորիզոնին չորս կողմը պարտցուցի, որպէս թէ արև ըլլայի, և չորս զիս մէ՛կը չտեսայ»:

«Հոս, բնացած բնութիւնը մարդուն ճեռոցով երբեք արթնցած չէ: Հոս տարրերը հանդարս են շուրջն, ինչպէս անասունները՝ առաջին անգամ գտնուած կղզիի մը մէջ՝ մարդուն առաջին նայուածցներէն չեն խրացիր»:

«Բայց, ո՞վ Ալլահ, ես առաջինը, ես միակը չեմ որեմ: Աւազեղին զակիշի մը մէջ, կը տեսնեմ գունդ մը որ կը շողայ: Համբորդներ են թէ աւազակներ որ ճամբորդի մը անցըը կը սպասեն: Ի՞նչ ճերմակ են այդ հեծեալները, և իրենց երիվարներն ալ աշուլի ճերմակութիւն մը ունին: Կը վազեմ, չեն խլլատար. կը պոռամ, չեն պատասխաներ»:

«Ո՞վ Ալլահ, զիակներ են. հին կարաւան մը, զոր հովը աւազներուն խորէն դուրս է հաներ: Աւտուերուն ոսկորտիքին վրայ Արարի կմախըներ են նստած. այն ծակերէն ուր երբեմ աչքեր կային, և մը սաթափ կզակներէն, աւազը կը հոսի և կարծես սպառնալիք մը կը մրժիջէ».

«Անմի՛տ, ո՞ւր կը վազես: Քիչ հեռուն՝ ուրուականներու պիտի հանդիպիս»: Կը վազեմ, կը վազեմ. զիակներ, ուրուականներ, ճամրայ բացէք»:

«Ուրական մը, Ափրիկէն յուզողներուն ամենէն ահաւորը, աւազէ ովկիանին վրայ մինաւորիկ կը պարտէր. հեռուանց զիս կը նշմարէ, կը զարմանայ, կանգ կ'առնէ, և ինը իր վրայ թաւալելով, կ'ըսէ ինքնիրեն».

«Խմ կրտսեր եղայրյներէս ո՞րն է սա հովը, որ իր տիսեղծ հասակովս և ընդքարշ թռիչովը կը համարձակի այսպէս մինչեւ իմ ժառանգական անապատներուն մէջ թեակոխել»:

«Ել մոնչէ ու վրաս կը քալէ՛ շարժուն բռւրգի մը պէս։ Ճեսնելով որ մահկանացու մըն եմ և թէ զլուխ չեմ ծոեր իրեն, կը կատղի, ուսքը գետին կը զարնէ և Արարիոյ հէսր տակն ու վրայ կ'ընէ։ Զիս կը բռնէ ինչպէս անզգ մը ճնճղուկ մը կը բռնէ։ Յորժանապտոյտ թեւերովը զիս կը ծեծէ, բռցավառ շնչովը զիս կ'այրէ, զիս օդը կ'արձակէ, յետոյ զետին կը նետէ։

«Ել ցատցեմ ու կը կոռւիմ, իր յորժանքներուն հսկայական կապանցները կը փրցընեմ։ Կը բզգտեմ, կը խածկրտեմ զայն։ անոր աւազուտ մարմարոյն պատառները ականներուտ տակ կը փշրեմ։ Բւրուականը կ'ուզէ ծիւնի ճեռով բազուկներս փախչիւ չի կրնար ինքզինցն ազատել և ակօս ակօս կը փսորի։ Գլուխը վար կ'իյնայ՝ փոշւոյ անձրեկի փոխուած, ու վիթիարի զիակը բազարի մը պատնէշին պէս ոտքերուտ տակ կը տարածուի։

«Այն ատեն, շունչ առի. աչքս վերուցի, և խրոխտարար աստղերուն նայեցայ. և բոլոր աստղերն իրենց ոսկի աչքերը վրաս կը սևեռէն, որովհետեւ անապատին մէջ զիս միայն կը տեսնէին։

«Ախ, ի՞նչ քաղցր է հոս օդը ծծել կուրծիդ ամրողջ լայնութեամբը։ Օդ կը ծծեմ ազատորէն, լիօրէն, լայնօրէն։ Արարիոյ ամրողջ օզր հազիւ կը բաւէ թոցերուա։ Ախ, ի՞նչ քաղցր է հոս նայիլ՝ աչքերուդ զօրածին չափ։ աչքերս կը լայնան, կ'ուժովսան, հորիզոնին եղերբներէն անզին կը ճնջրեն կ'անցնին։ Ախ, ի՞նչ քաղցր է հոս բազուկներդ տարածել, համարձակօրէն, ազատօրէն, իրենց ամրողջ երկայնութեամբը։ Ինձի այնպէս կուզայ թէ բազուկներովս բովանդակ տիեզերը կարող եմ գրկել, արևելքէն մինչեւ արեմուաց։ Միտքս նետի պէս կը սլանայ. վեր, աւելի վեր, ալ աւելի վեր, մինչեւ անդունջը երկնքին։ Եւ ինչպէս մեղուն իր կեանքը կը թաղէ խայթոցին հետ զոր կը միւէ, ևս ալ՝ մտցիս հետ երկնքին մէջ հոգիս կը թաղեմ...»։

Նորութիւնները. և նկարագրութեանց ինքնազիւտ ստեղծումները յայտնի են. բարձատենց զայն երիտասարդ բանաստեծ Դ. Վարուժանի «Բեզառային հետ, որ ցոյց կու տայ Միջըթեվիչէն կրած տպաւորութիւնները, և մի և նոյն ատեն ճոխ երևակայութիւնը։

Կը տեսնենց որ նկարագրողները յաջողած են իրենց գրութեան մէջ, երբ կրցեր են յատկանիշ բանաստեղծական զիւտերով սրանչացնել ընթերցողները։ Սակայն յամենայն զէպս՝ զրական ըննադասութիւնը զիւտերու մէջ խտիր կը զնէ, կը պահանջէ բնականութեան յարմար զիւտեր։ Պ. Վարուժան արևելքան հարուստ նկարագրութեամբ խանդակառ շավառ, շափազանց շլացուցիչ զոյներ կը զնէ իր զիւտերուն մէջ, ծիուն դամբը կը ծեփէ արդամանդով, սրմբակներն ոսկեկուռ՝ որոնց ներցե իրբե պայտ լուսնկաներ կը գամէ, առնացի երգեր խմելու համար իր սիրող կը բանայ զերթ ծովու իսեցի, և այլն։ Իր զիւտերը ընդհանրապէս սիրուն են, նկարագրութեանց այն մասերը որ մանրազնին ցուցադրութեան կարօտ են, ինցը զանց է ըրած. այդ կատարելութիւն չէ յաջող նկարագեղ բանաստեղծութեան համար։

Նկարագրութեան ատեն մանրամասն ճոխանալու է միայն այն կէտին վրայ, որ շահեկան է նիւթին տպաւորիչ ըլլալուն։